

ՀՐՈՎԱՐԾԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԻԳ. ՊԱՊԵՐ

1962 ի գլխաւոր դէպքերու կարգին՝ Հռովարձը մէջ բացուած Տիեզերական ժողովը արտակարգ պիտի մնայ, վասնդի անկիւնողարձ մը կ'արձանագրէ Քրիստոնէաւթեան պատմութեան մէջ։ Այս ժողովը կոչուած է ասեղծելու Հռովարձէական Կաթոլիկ Եկեղեցւոյ մէջ իրական վերանորոգում մը, որովհետեւ Յովհաննէս իԳ. Պապը շարժման մէջ դրած է գաղափարներ և ուժեր, որոնք կրնան իրենց ազգացութիւնը ունենաւ ոչ միայն բոլոր քրիստոնէից՝ այլև ամրագծ մարդկութեան վրայ։

Յովհաննէս իԳ. ի պատմական այս գործը կը ներշնչաւի քրիստոնէական հաւատքը նոր ոգիսպ մը օժտելու կիզազ փափառով։ Նպատակ ունի ոչ միայն Եկեղեցին մատեցնելու արդի աշխարհին, այլ նաև վերջ մը գնելու Բազոքական Բարեկարգութիւնն՝ չորս գարերէ ի վեր տիրող բաժնուածին, որ արդելք կը հանդիսանայ Քրիստոսի Խօսքի տարածման։ Բարեկամական ձեռք մը երկարելով ոչ-կաթոլիկներուն — որ ինքը կը կաչէ օմեր բաժնուած հզբայրները — ինք մեկնման նշանը տուած կ'ըլլայ գէպի այն հանգրուանը, տակաւին հեռաւոր, փախառական և անմատչելի, որ կը կաշուի Քրիստոնէից Միւսթիւնը։

Ասոր համար է որ Յովհաննէս իԳ., այժմ 81 տարեկան, մեր գարու ամենէն ժաղարգական պապն է, և թերեւ ալ բարոր գարերոււ ինքը ապացոյցը տուած է իր մարդկային այնքան ջերմութեան, պարզութեան և զբաւչութեան, որ գիտցած է շահիւ սիրութ թէ Կաթոլիկներու, թէ Բազոքականներու և թէ ոչ-Քրիստոնեաներու։ Այդ է պատճառ որ իր վերջին ակարաւթիւնը համայն աշխարհի մէջ։

Խռովութեան ալիք մը յարոյց, «Եթէ կամէկը որու համար հարկ է ազօթել այսօր, իրեւ լու մարզու, անիկա Յովհաննէսի իԳ. Պապն է», ըստ է Բազոքական Առաւածարան Պօղոս Թիւի։

Կաթոլիկ Եկեղեցին ներս նոր ոգիի մը ներկայութիւնը և խռովութիւնը յայտնորերելով, վերանորոգման և վերիիտասարդացման իր կամքը յատակացնելով, վատիկանի ժողովը պայմենուց տիրող նոխապատշարումը միտկազմանի և հեղինակաւոր Կաթոլիկ Եկեղեցւոյ մը մասին։

Երբ եպիսկոպոսները Հռոմ հասն խորհրդաւութեան, Յովհաննէս իԳ. հրաւիրեց զիրենք իրենց գաղափարները յայտնելու ազատ և սուրբ ոգւով մը։ Այդ առաջնորդները, որոնք երկար ժամանակներէ ի վեր Հռոմը կը նկատէին որպէս միտկ ազգիւրը զիկի և հեղինակաւութեան, իրենց կհանքին մէջ առաջին անգամ ըլլուազ կը տեսնէին թէ իրենք ալ մաս կը կազմէին Եկեղեցւոյ հզբինակաւութեան։ Չարս գարեր առաջ, Բազոքական պայմանը բարեկարգութեան գաւանաբանական կէտիրը պաշտպանելու իր անձկութեան մէջ, Կաթոլիկ Եկեղեցին յաճախ չափազանցած է իր տարբերութիւնները Բազոքականութեան հետ։ Ան աւելի ու աւելի գաւանաբանական գարձած է կարգ մը հարցերու առընչութեամբ, ինչպէս Ա. Կոյսին գերը Եկեղեցւոյ մէջ, խորհրդակատարութիւնները և Պապին անսխալականութիւնը։ Այն պահուն երբ հիւլէական գարը կը բացուէր, Կաթոլիկ Եկեղեցին կը հասնէր հաւանաբար իր զօրութեան գաղաթիւակէտին, թիւի, ազգեցութեան և շուքի տասկէտներէն, և կը շարունակէր իր հին պայմանը ընդգէմ Բազոքականութեան և արդի ոգւոյն։

Այս ժխտական կեցուածքին գլխաւոր պատասխանառանները Հռովմէական Վարչական Մարմին անդամներն էին, այսինքն Եկեղեցւայ կեդրոնական Խշանութիւնը, մեծաւ մասամբ բազկացած տարիքու իշտալցիք բարձրաստիճան հեկեղեցականներէ, ըսլորսվին մեկաւացած ներկայ աշխարհէն։ Այս արտակարգօրէն պահպանողական կողմակերպութիւնը իր հեղինակաւոր խօսքը ունի գաբրելվանքերու վրայ, ուր կը կազմուին հեկեղեցականութեան թեկնածունները, Եկեղեցւայ ըլլոր միսիոնարական գործունէութեանց և հեկեղեցական ու պաշտամունքային օրէնոդրութեան վրայ։ Արբազան կոչուած Գրանինակի միջոցաւ, կարտինու Օթթալիանի գլխաւորութեան ներքե, այս Մարմինը յունախ լութեան դասավարաւած է կոմ նեղած կոթոլիկ մտաւորականները, ևրիմն արգիլելով նոյնիսկ որ հրատարակն իրենց գործերը և ստիպիլով որ չխօսին այս արգելքի մասին։

Կոթոլիկ գիտնականները միսիոնուած են այսօր առաւածաշնչական նոր ուսումնասիրութեանց մէջ, որ իրենց նոր լոյսներ կը բերէ Յայտնութեան, Բնութեան և անսնց արտայատման կիրապի մասին, և կը մզէ զիրհնք գործուկցելու բարգրական գիտնականներու համ մտաւորական գետնի վրայ։ Կոթոլիկ խորհուներու նոր սերունդ մը, մասնաւորաբար Եւրապայի մէջ, նոր ձամբաներ գտած է Աստուածաբանութեան մօտենալու։ Յովհաննէս ինք.ի հանձարն էր որ զգաց թէ պահը յարմար էր Եկեղեցւայ ներքին վերանորոգումի մը համար և տառը ու ձամբան բանալու։

Ինդիմ Հմի Դավավարեներու։ — Եթէ ժաղավը կարողացաւ գործի անցնի այս ազգութեամբ, ինքնիս միծ յոջագութիւն մըն էր արգէն։ Ապացոյցներ կոն որ Վարչական Մարմինը չէր փափաքեր առիկաւ վատիկանի մէջ շրջան ընդուցի մը համաձայն, Մարմին անդամներէն մին որպէս թէ ըստ մասն ըլլոր Պատգին թէ անկորհելի է ժաղավ մը պատրաստել 1963 ի համար։ «Ե՞ն, ըստ է Պատգը, այն տանն մինք ու 1962 ին կը դաւմարենք»։

Երբ Մարմին անդամները ըմբռնեցին վերջապէս թէ Յովհաննէս իդ. հաստատ մտադրութիւնը ունէր այս ծրագիրը ի կատար հանելու, անսովոր նորէն իրենց պահպանողական հակումին հետեւցան զանազան վիճելի յայտագրերու պատրաստութեանց ընթացքին, մէկ կազմ թողլով յաճախ թելագրութիւններ՝ զորս Պատգը ուզած էր որ եպիսկոպոսները ներկայացնեն Յովհաննէս իդ. թող տուաւ որ Մարմինը իր ուզածին պէս չորժի Բայց երբ Ժողովական Հայրենը Հռոմ հասան, ոկտոն խորհրդապահական հետաձայնի տեղեկութիւններ օտանալ Պատի անձնական քարտուղարէն բղխող, որ ծածկուած ձեւերագլ կը յայտնէր թէ Պատգը համաձայն չէր Մարմին։ Ասոր վրայ, ևպիսկոպոսներու յառաջդիմական մասը սկսաւ համարձակութիւն առնել։

Ժողովի այդ առաջին նստաշրջանին, երեք կարեւոր նիւթերու շուրջ ճակատագրական պայքարներ առնեցան։

1. — Արարողութիւնը. — 11ի գէմ 1922 քուէով ժողովական Հայրենը վաւերացուցին արտարզական բարեփոխութիւնները, մանաւանդ տեղական եպիսկոպոսներու տրուած ազատութիւնը իրենք իրենց որոշելու Ա. Պատարագի այն մասները, որոնք կրնային ըսուիլ ազգային լեզուներով։ Ասիկա քիչ մը կը նմանէր Արաւարքին Գործոց Նախարարատան մը՝ որ կը լիազօրէր իր գեսպանները իրենք իրենց որոշելու արտաքին քաղաքականութիւնը կեդր. Վարչական Մարմին պատմական իշխանութիւններէն մին — արտարզաւթիւնը բարեփոխելու իրաւունքը — այսպէսով, կ'անցնէր որոշ չափով եպիսկոպոսներու ազգային կամ շրջանային ժողովներու հեղինակութեան։ Ճամբան այսպէս բացուած, կը վերածուէր ազգակեդրունացման դրութեան մը, որ կրնար համագոտին տարածուիլ այլ մարդերու վրայ, ինչպէս միսիոնարական գործունէութեան և դպրիվանքերու հրա-

2. — Յայտնութիւն ալիքիւները գլխաւոր վէճին մէջ, կարտինու Օթթալիանիի և Յանձնաժողովի պատրաստած բանաձեր, որ ծանօթ է իր պահպանողական հակու-

մով, կը պնդէք անտեղիտալիօրէն, կութարիկ Եկեղեցիէն ճանչցուուծ յայտնուաւթեան երկու ազգիւրներուն բաժանումին վրայ — Ա. Գիրքը և աւանդութիւնը Բաղրականներն աւ մէկ հոտ միայն կը ճանչնան — Ա. Գիրքը: Կոթոռուկիներն ու Բաղրականները այս կէտի վրայ իրարմէ բաժնող տարրերութիւնները նուազեցնելու միջոցը չգտնելով, մողովի յառաջդիմական թե ի անդամները կը փափաքէին ներկայացնել Ա. Գիրքը և աւանդութիւնը որպէս երկու ջրանցքները միեւնայն հոսանքին:

Տառնեհինգ օր վէճը բաւական արելու հզու: Յովհաննէս ԻՓ., որ իր բնակույթէն հուատասիլի միջոցու կը հետեւէր անոր, որոշեց որ հարկ չկար այլեւս երկորիլ վէճը նիւթի մը չաւրջ որ այդքանի խոչոր թուով հզիսկապոսաց հուատնութիւնը չէր ստանար: Դայրեցուց վէճը, և յդեց բոնուածեր նոր խմբագրութեան մը հոմար մասնաւոր Յանձնուածողովի մը՝ որուն միտանաւոր կը նախագանէին Կարտինալ Օթթավինի, և Յիսուսնան Կարտինալ Պէտ, Քրիստոնեաններու միութեան Քարտուզարաւթեան Նոխագահնը, իր մաղովի յառաջդիմական խումբին իր պիտի հանգամանքով: Հայր Գրիգոր Պամի խօսքով, մողովի Աստաւածարաններէն Գանատացի մը, «Այսօր պատմութեան մէջ պիտի արձանագրուի Հակո-Բարիփախուութեան վախճանը»: Պապն աւ իր կողմէ ըստ որ «Հիմտ է որ մաղովը կը սկսի»:

3. — Եկեղեցւոյ բնոյրը. — Երբ եկառ վայրկեանը Եկեղեցւոյ բնոյրթի մասին կորաբինու Օթթավինիի բանաձեկի չաւրջ վիճելու, որ զօրաւոր կերպով կը վերահասատակէր Եկեղեցւոյ Միապիտականութեան հեղինակութիւնը, յառաջդիմականները պատրաստ էին: Բանաձեկանը վիճակու մուր քորաւուղարկութիւնը, յառաջդիմականները պատրաստ էին: Բանաձեկանը վիճակու մուր գործուուղարկութիւնը, յառաջդիմականները պատրաստ էին:

Այս հաշտարար նստաշրջանի վերջուորութեան, Յովհաննէս ԻՓ. գոհ էր յայտնապէս: Յաջորդ նստաշրջանի աշխատանքը աւելի արագացնելու մոօք ինչ նոր քորաւուղարկութիւն մը ստեղծեց, իր Պատական քարտուզարութեան հնթակայ, որու գործը պիտի ըլլար շարանակիլ աշխատանքը մինչև Բ. մողովի վերաբա-

ցումը յառաջեկայ 8 Անպահմբերին, իսկ մողովի չհշտած անհամաձայնութեանց մասին, մէկ կողմ գրու զանանք, յատարարելով թէ «Մինք գտուը հրդող վասկանները չենք»:

Յագհաննէս ԻՓ.ի այս շարժումը երջանիկ զարմանքի պատճառ եղաւ կոթուրիկ Եկեղեցւոյ և համայնքն աշխարհի համար միանգումայն: Տեսանող մըն է անհարցի մը խորը թափանցելու կարգ, առանց գործածելու զարտուղի կամ զարձգարձիկ ձամբաններ՝ սրանք գտնպաղ և վիճակ հաղող ոգիններու յատակ են:

Մեծ մտաւորական մը չէ, չհշտառն Աստաւածարան մըն աւ չէ, վերացնական գողացիարներ չի խորհիր, այլ կը շարժի խոր և մարդկային փորձաւական միջոցներով: Իր ասպարեզի ընթացքին այս փորձաւաթիւնները իւրացաւցած է և անսանց բազագրութիւնը ի գործ դրած:

Տարրեր՝ պապերու մեծ մտաչն, Անձէլ ծիսւզէփի Խոնքալլի իր ամբողջ կենանքը գրիթէ անցուցած է հուու Հասմի սեղծիչ ազգեցութիւններէն: Ասոր համար կընայ յարգիլ անձեր՝ որոնք իրարմէ շատ տարրեր կրօնական հոկումներ ունին, և յարգըւի անոնցմէ: Տակուին իրիստարդ կրօնաւոր, Լաթրանի հայրապետական համալսարանին մէջ Հայրաբանութիւն կ'աւսւցանէր, այսինքն Եկեղեցւոյ առաջին Հայրերուն կեանքի ու գործերու գիտութիւնը, Հասմի մէջ, իր հառացուեցանկէ, որովհան հումէչական ասրբը զինք բոլորովին ապահով չէր նկատիր, քանի որ իրենց համար անկարելի գաղափարը կը պաշտպանէր, թէ խոսն ամուսնութիւնները կարելի էին որածոնուիլ որու պարագաներու տակ: Անկէ յետոյ ապեցու որպէս պարզ կրօնաւոր, մինչեւ որ Վատիկանը տեսու որ Պուլքարիոյ մէջ տարրելուկան այցելուի մը կարիքը կայ (1925-1934): Յետոյ փախտգրուեցաւ Յունաստան, տասը տարուայ համար, յետոյ աւ Մահմետական երկիր մը՝ Թուրքիու: Այս աքսորէն հաւ կանչուեցաւ Համաշխարհութիւն Երկրարդ Պատերազմէն վերջ, Ֆրանսայի Նուիրակութեան, պարզապէս որովհան վասիկանը չէր ուզեր տառջնուկարզ մէկը դնել այդ պաշտօնին: Բայց

ֆրանսուցիք հրատաւրուեցան Ռանքալիի
համեստութեամբ և իր խօսողի ձիրքերով,
այնքան մը որ 1953ին Պիոս ՓԲ. իրեն
կարսինալական գլխանոց շնորհեց և դի-
նեալիկի Պատրիարք անուանեց:

Հիւրենիկալ մեծերու, — Երբ Պապ եղաւ,
իրեն Յովհաննէս ԻԳ., ջանաց երեխ ոչ
որպէս դիւանագէտ, քաղաքագէտ կամ
զարգացած հայրապետ մը, այլ բարի հո-
գիւր որ կը պաշտպանէ ճշմարտութիւնն
ու լաւութիւնը: Վատիկանէն դուրս ելած
է 139 անգամ, այցելուու համար որբա-
նոցնիրը, բանտերը, գորպացնիրը և եկե-
ղեցնիրը: Բաւուկան կանոններ ջնջած է,
ինչպէս այն՝ որ կ'արգիլէր Ս. Պիտրոսի
կաթողիկէն այցելութիւնը, անոր յո-
րակից պարտէդներուն մէջ պապի շրջա-
գայած միջացին: «Ինչպէս համար պիտի
արգիլուի մարգելունց զիս դիտել, գայ-
թեկղեցուցիչ բան մը չեմ ընկը»: ըստծ է:

Յովհաննէս ԻԳ. ուեկիլ պետուկան մե-
ծեր ընդունած է (32) քան ուրիշ ո և է
պապ, և պատմական այցելութիւններ ու
արուած են իրեն — Յոյն Օրթոսոքս թա-
գառարը, Քէնթըրպղըրիի Արքացիկոպառը
որպէս հորիւր ասքիններէ ի վեր
առաջին այցելունները եղան: Իրեն այցելած
են նոյնպէս Միացեալ Նոհանգներու Ե-
պիկոպատմական Եկեղեցւոյ պետը և Ճա-
փոննէն Շինթօմական բարձր կրօնուուր մը:
Քէնէտիի տիկնոջ ժագէլինի այցելութեան
ժամանակ, Յովհաննէս ԻԳ. հարցուց իր
քարառարին թէ ինչպէս պէտք էր զայն
կաչել, «Տիկին Քէնէտի, ըստու ան, կամ
ոլորդապէս Տիկին»: Իր անձնական մատե-
նուկորունին մէջ մինչ կը սպասէր անոր
ժամանումին, պապը ինքնիրեն կը մըրթ-
մըրթար «Տիկին Քէնէտի, Տիկին Քէնէտի»,
և իրը դուռը բացաւեցաւ Միացեալ Նոհ-
անգաց Նախարարին Տիկնոջ, Պապը սոքի
ելու, ձևաքը երկարեց և ըստու. «Հրամի-
ցէք, ժագէլին»:

Մարգերու հած զանգուածին ան առաւ-
ինչ որ զիտաւթիւնը կամ զիւանազիտու-
թիւնը կարող չէին հայթայթել — զգա-
ցումը իրենց միասնականութեան, որպէս
մարգեցին ընտանիք: Այս զգացումը
քրիստոնէական առանգութեան սրաին
մէջն է, որու Աստուածը կենդանի է պատ-

ՊԱՏՄԱԿԱՆ

ԳԵՂՐԳ ՎՐԴ. ՈՒՐՃԵՑԻ

(Հ. 994 - Տ. 1093)

Յօվհաննէս Արքաւազ Վարդապետի
կենսագիրը քանի մը կարճ տողերու մէջ
ամփոփած է անոր մանկութեան և ուսու-
նողութեան շրջանը, սապէս: Այս ի ման-
կական տիրու և ի խանձարրոց ըստ որբոյն
Ամառէլի նուիրեալ Աստուծոյ և կուսու-
թեան, յարենէ և յարզանդէ քահանացից,
սնեալ և գաստիարակեալ առ որբասնունդ
քեռույն իւրոյ ի վահան Հաղպատ, գաւա-
ռու ի Փառիսոսոյ: Յառաջազոյն տուաւ ի
վարժու երաժշտական նոգեոր ուսմանց, և
ապա, յիշեն մեծին ի նմա ծածկելոյ
գանձին, աւանդեցու և յանձն ուրաբաւ ի
ենուոյն իւրեւ Առանցի վարդապետինն
(Յիշտ. Չեռազրաց. Անթիլիսո, էջ 335: Ա. Գ. Արքահամեան, Յովհ. Խմանասէրի
Մատենագրութիւնը, 1:56, էջ 119):

Արքահամեան նոյնացուցած է Յօվհան-
նէսի քեռին Առանցի մականունով վարդա-
պետին հետ (էջ 23) ինչ որ ճիշդ չէ: Յօվ-
հաննէսի քեռին և Առանցին տարբեր ան-
ձեր են: Յօվհաննէս նախ կ'ուսունի իր քե-
ռիին մատ, որ, տեսնելով իր քիոռորդին
բացուիկ տաղանդը, գայն կը յանձնէ

մութեան մէջ և կը հրաւիրէ մարգեցին
ընտանիքը գործակցելու իրեն հետ, ինք-
զինք կողմէն համար: Եթէ հրաւէրը շի-
լուսիր աշխարհի մը մէջ որ զո՞ն է իր
անձկանութեան և նուաճումներու հրազդ-
րին, սասար պատասխանատուութիւնը
կ'իյնայ որու չափով քրիստոնէից վրայու-
Յօվհաննէս ԻԳ. այն կարծիքէն է թէ
մարգը ազատական համար պէտք է երթաւ
փնտակ զայն ուր որ է, ոչ թէ սովորե
ուր որ հնթաղըրարը ան պէտք էր որ
ըլլոր:

Հայացուց

ՅԱՎԱԼԻ. ՎՐԴ. ՄԱՄԲՈՒԿ